



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.

պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

761

202.3
P-79

010

ԴԺՈՒԽՆ

ԻՆՉՎԱՐԵՍ ՏԵՂ ՄԵՐԵ Ե




ԿՊԱՏԵՐԴԱՐԱՊՈԼԻԱ

6. ՄԵԽԱՎԱՆ

1864 թ 20 ս

202.3
Թ-79



202.3

Բ-79

ԳԺՈՒՄՔՆ

Ի՞նչ զի՞ս ՏԵՂ ՄՐՆ է

ԿՈՍՏԱԴԻՆԱԿՈՎՈՒ

Ի ՏՊԱՐԱՆԻ Կ. ՅԱՐՈՒԹՅՈՒՆ ՄԻՆԱՍԵԱՆ

1864

30966-42

Տօժքը թօսոյ անունով Ամերիկացի + արողիւնի մը գրած
+ արողը՝ համատասուիւ Հայերէն լեզուին Ապրէմանելով՝ իւնիւ-
րէն + որ Աստուծոյ շնորհութը Բուլը իսրայէլներուն օդ-
բախէր ըլլու :



(818856)

14121-52

ԴԺՈԽՔՆ

Ի՞՞ ԶՊԵՍ ՏԵՂ ՄԲՐԵ Ե

‘Եւ դժոխքին մէջը երբոր տանջանքի մէջ էր՝
իր աչքերը վերցընելով հեռուէն տեսաւ Աբ-
րահամը, ու Ղաղարոսը անոր գոզը հանգիստ
նստած’ : Ղ. 23:

ՀԱՐՈՒՍ մարդուն ու Ղաղարոսին պատմութիւ-
նը, թէ Ճշմարիտ պատմութեան մը, թէ այլաբա-
նութեան մը, և թէ կարևոր Ճշմարտութիւնսոր-
վեցընող առակի մը պէս մեկնուի, սակայն ան պատ-
մութիւնովը հետեւեալ Ճշմարտութիւնները Վը-
րիստոս մեզի կը սորվեցընէ : — այսինքն՝

Ա. Ծարմինին հետ մարդուս հոգին չմեռնիր :
Ղաղարոս մեռաւ, ու հրեշտակներէն յաւիտենա-
կան երանութեան տարուեցաւ : Հարուստն ալ մե-
ռաւ ու թաղուեցաւ, և դժոխքին մէջ իր հոգին
տանջանքի մէջ էր :

Բ. Մարդուս հոգին կենդանի ու զգայուն վիճա-
կի մը մէջ է : Արրահամ անանկ վիճակի մէջ էր :
Հարուստն ալ իր տունը և եղբայրները յիշեց, ու
հրաման առաւ որ իր կեանքին մէջ իր վայելած ո-
ղորմութիւնները միտքը բերէ :

Գ. Հանդերձեալ աշխարհին մէջ արդարները չա-
րերէն բաժնուած են . ուզեն ալ նէ, չեն կրնար
իրարու խառնութիւն : Անոնց մէջտեղը մէծ ան-
դունութ մը կայ հաստատուած :

Դ. Ինաւ ապացոյց մը չկայ որ անոնց աս վիճա-
կը երբէք փոխուի : Կորսուած հոգւոյն բնաւ յոր-
դորանք չկայ որ յոյսով, աղօթքով, և ապաշխա-

բելով իր փրկութեանը համար աշխատի: Անդունքը հասորագուած է:

Կատուծոյ խօսքը թէ որ բոլորովին մերժած չունք , հաւատալու ենք՝ թէ յաւիտենական երկինք մը ույաւիտենական դժոխք մը կայ . ոչ թէ մենք երկինքը կամ դժոխքը երթալով անոնց ինչ ըլլալը տեսանք , այլ թէ անոնց կայ ըլլալը Վրէսպոս մեղի վկայեց:

Դժոխքին մէջ “ կրակ ” կայ բառելուն համար , պէտք չէ հարցընել թէ մարմառո՞ւ կամ հագեստ տան ջանք հասկընալու ենք : Յարութիւն առնող մարմինը անտարակոյս տանջանք պիտի քաշէ , և թէ որ կրակ այլաբանօրէն զրուցուած ըլլայ , սակայն գործածուած այլաբանութիւնը ահաւորնշանակութիւն ունի :

Կորսուածներուն տանջանքը ուղղակի Կատուծ մէ՞ կամ մեղքին բնական հետեւութիւններէն յառաջ պիտի գայ — ասիկայ ալ հարցընել հարկ չէ : Աակայն , թէ որ կորսուածները լոկ իրենց մեղքերուն բնական հետեւութիւններէն պատժուին , անոնց վիճակը ի՞նչ պիտի ըլլայ , կամ դժոխքն ի՞նչպէս տեղ մըն է :

1. Դժոխքը սոսկալի զարսանեան տեղն է :

Եշխարհի մէջ գործուած ամէն մեղքերը՝ թէ ծածուկ թէ յայտնի , թէ անհատներու ու թէ ժողովուրդներու գործած մեղքերը , նաև զանոնք բոլոր ընողները թէ որ մէկտեղ ամփոփուին , ան տեղն ինչ տեսակ տեղ մ' ըլլալը խորհեցէք : Եշխարհիս մէջ գտնուած ամէն մարդասպանները , աշխարհը պղծող բոլոր պոռնիկներն ու շնացողները , ամէն արիւնահեղ՝ կռուատէր և փառաւէր մարդիկները , բոլոր զրկողներն ու գողերը , ամէն գի-

նեմոլներն ու հայշոյիչները, բոլոր ստախօս ու չա-
րախօսներն և զըպարտիչները, ամէն նախանձու ու
կասկածուները, բոլոր գաղտուկ ու պիղծ մեղքեր
գործողներն և կռապաշտները, ամէն անաստուած
ու անհաւատներն և ծաղը ընօղները, երկրիս աղ-
տեղութիւնը ու աշխարհիս թոյնը եղած ասոնց ա-
մէնը մէկաեղ ժողվեցէք : Աս տեղ՝ ինչպէս մէկզմէկ
կը ճանչնան, անանկ ալ մէկզմէկէ կը ճանչցուին :
Ամէն ազգէն եկած են : Աշխարհին կամ դժոխքին
մէջ բնաւ յանցանք մը չկայ որ անոնց ծանօթ շըլ-
լայ : Հոգւոյն ու մարմնոյն գէշ ախորժակները ու
կիրքերը հիմա յոյժ սաստկապէս կը բորբոքին :
Դժոխքին մէջ մեղք գործելու մասին մէկը ան-
վարժ կամ աշակերտ պիտի չըլլայ . ամէնը վարպետ,
ամէնը հսկայ պիտի ըլլան . տիար ձեռք մը , վախկոտ
սիրտ մը , կամ որոշման մէջ անհաստատ մէկը պիտի
չըլլայ :

Հոն մեղք գործելու արգելքներ պիտի չըլլան :
Հոս աստիճանի ու պատիւի պատճառով , դրացի-
ներնուս գաղափարներովն ու խօսքերովը , զաւակ-
ներու և բարեկամներու մեր վրայ ունցած յար-
գութեանը պատճառովը , ժողովուրդին սովորու-
թիւններովն ու կառավարութեան օրէնքներովը
մեղքէ ետ կը քաշուինք : Բայց հոն սիրոյ կապեր ,
ընտանեաց պատիւ , կամ պարկեշտութեան արգելք-
ներ պիտի չգտնուին : Հոն աշխարհին անթիւ կոր-
սուածները՝ անսահման մեծ կարողութեանց տէր
ըլլալով , ամէն մէկը իր գիրեկին մէջ մէկ դժոխք
մը տանելով , առանց արգելքի մեղք պիտի դոր-
ծեն : Հոն յայտնապէս , համարձակ ու բոլորովին
սրտերնուն մէջ եղածը պիտի կատարեն : Աակայն ,
թէե միշտ մեղք գործելու մէջ ըլլան , բաւ եր-

բէք իրենց ուղածներուն պիտի չասնին : Այսպէս
միշտ կորսուած հրեշտակաց ու մարդոց հետ մեղք
գործել, միշտ մեղքի պատիմը քաշել, և բնաւ մեղքէ
կամ մեղք գործողներէն աղատ չըլլալ, ի՞նչ
սարսափելի վիճակ՝ ի՞նչ ահարկու տիեսարան : Աս-
սիկայ խորհելէն՝ երեակայութիւնն անգամ կը լը-
քանի :

: 2. “Դժոխքը սոսկալի խաբեռանեան տեղն է :

Ոմանք կ'ըսեն՝ կը յուսան՝ և կը ջանան հաւա-
տալու, թէ դժոխքին պէս բնաւ տեղ մը չկայ :

“Կրօնաւորներուն հնարքն է,” կ'ըսեն : Իսյց
ո՞ր կրօնաւորներ, ո՞ր ատեն, և ո՞ւր աեղ դժոխք
հնարեցին : Հաւանական է որ հարուստ մարդը ծի-
րանի ու բեչեղ հագած՝ իր բարեկամներուն հետ
փառաւորապէս ուրախութիւն ըրած ատենը, ճիշդ
ասոր նման կը խօսէր : Աակայն երբոր մեռած հա-
րուստ մարդը արթընցաւ, և ինքզիքը դժոխքին
մէջ գտաւ, իր ինչպէս սոսկալի կերպով խա-
րուած ըլլալը տեսաւ : “Ափսո՞ս,” կ'ըւէ, “ասա՞նկ
է . վերջապէս դժոխք մը կայ . և ես ալ անոր մէջ
կը գտնութ՞մ : Բնաւ երբէք այսպէս չխորհեցայ:
Ես ու հինգ եղբայրներս ասանկ մէկ բան մը բնաւ
չհաւատացինք, բայց նիստ արինցայ, աչքի ըս բաց-
ուեցան, նայեցոյ, և ահա դժոխքին մէջ ու տան-
ջանքի մէջ եմ : Վայ, ինտո՞ր խարբուեցայ : ”

Ոմանք կը ջանան ինքզինքնին համոզել որ՝ ե-
թէ դժոխք կայ նէ, կորսուած հրեշտակներուն տե-
ղըն է ան : “Հօն աշխարհէս դացած մարդ չկայ,”
կ'ըսեն : Ամբողջ վրոյով Վրիստոսի ըսածը, թէ
“Ասոնք պիտի երթան յաւիտենական կրակին մէ-
ջը, որ պատրաստուած է Աատանային” ու իր հը-
լեշտակներուն,” (Ամբ 41, 46) կարդա-

ցած ատենին, առէլոյ միայն այլաբանութիւն մ'ըլլալ կը հաւատան : “Արտկը այլաբանօրէն ըսուածէ,” կ'ըսէն . և անոնց երթալը անանկ ըլլալուէ, և անանկ՝ Աստանան ու իր հրեշտակները . ամէնը միւյն այլաբանութիւն ըլլալուէ” : Իսյց երբոր դժոխքին մէջ արթընան, ու գտնեն որ Պըրիստոս՝ բնաւ նշանակութիւն չունեցող այլաբանութիւն մը չէ հնարած, այլ ահաւոր ճշմարտութիւն մը յայտնածէ, և թէ ինչպէս երկինք՝ նոյնպէս իրաւցընէ դժոխք ալ կայ, խաբուած պիտի չըլլան :

Ան զորհուրելի բնակարանին մէջ մէկը՝ պիտի լսես որ կ'ըսէ, “Ես հոս գալու ամենեին դիտաւուրութիւն ու յոյս չունէի . ես՝ անխե՛քս, Աստուծոյ ուսորմութեանը ապաւինեցայ : Կը կարծէի թէ Աստուած՝ սիրաը փափուկ ըլլալուն համար, իր խօսքին սպառնալիքը կատարելէն՝ և իրօք չարերը դժոխքը խրկելէն ետ պիտի քաշուի : Եւ կը կարծէի թէ Աստուծոյ ուսքանունէնը գովելով անոր ապաւինած ատենս՝ Աստուծոյ շատ պատիւ կ'ընէի : Ասիայն հիմա գտայ որ արդարունիւնը ու իւառանունը անոր աթոռին հիմնէ : (Ասւ, Զթ. 14) և թէ իր խօսքը իրաւ իրաւ կը կատարէ : Աւաղ, իստո՞ր խաբուեցայ” :

Ուրիշը կ'ըսէ, “Ես ալ խաբուեցայ . ես մարդոց մէջը պարկեցառութեամբ ապրեցայ . ես մարդ չըսպաննեցի, շնութիւն չօրի, չգողցայ, զրկանք չըրի : Խաղաղութիւնով ու գոհութեամբ, առանց երբէք մէկը ցաւցընելու, այսպէս ապրեցայ : Հոս գալ բնաւ չէի յուսար : Գիտցայ որ Առւրբ Գիրքը՝ իմ բոլոր արդարութիւններս գաշտանի լաթինպէս ըլլալուն վրայով, նորոգուելու, նորէն ծնանելու :

Նոր սիրտ ունենալու , ապաշխարելու և այսպիսի բաներու վրայով կը խօսի : Ի՞այց ո՞չ , բնաւ շխորհեցայ որ ի՞ ծի պէս պարկեցտ մէկը զգոխքին մէջ արթըննայ :

“ Ես խելք , անխելք էի , կ'ըսէ ուրիշը : ” Ես կը յուսայի որ Քրիստոսի մեռնիլը բաւական ըլլայ : Գիտէի թէ անիկայ՝ մեղաւորներու համար խաչափայտին վրայ կախուեցաւ , և խորհեցայ որ իմ փրկութեանս վրայովը հոգ չքաշել վ՝ անիկայ անոր ձգեմ : Փրկիչ մը ըլլալը ի՞նչ օդուտ կ'ընէ , թէ որ մեզ չփրկէ : Այսպէս խորհելով՝ առանց իմ աշխատելուս փրկութեան հասնելու կը յուսայի , սակայն աւաղ , հիմա կորստեան մէջ ընկդժած եմ : ”

“ Ի՞այց ես , ” կ'ըսէ ուրիշը , “ ուրիշ կերպով խարուեցայ : Ես ամէնը գիտցայ՝ հասկըցայ ու հաւատացի : Գիտէի թէ Քրիստոսի մէջ նոր ստեղծուած մը ըլլալու էի , ապա թէ ոչ պիտի կորսուէի : Բաւական լզյա , հրահանգութիւն ու խըրատներ ընդունեցի ու մտիկ ըրի : Եւ՝ երբեմն , որսանց Քրիստոնեայ ըլլալու գրեթէ համոզուեցայ : Ի՞այց կը կարծէի թէ որդորալու հարկ մը չկոր : Թէեւ երբեմն հօգւոյս փրկութիւնը վիստուելու որոշեցի ալ , բայց նորէն տնտեղնացի : Այսպէս ապրելով՝ այսպէս ալ մեռայ , ու հիմա աս տանջանքին մէջն եմ : ”

Եւ այսպէս ան մութ աշխարհին ամէն կողմէն ու անկիւնէն խաբուած մարդոց խոստովանութիւնը կը լսուի : Ի՞աւ մէկը հոն զանուելու յոյս չունէր : Վմէնքն ալ կը յուսային որ կերպով մը չկ'ըսուին . ամէնքն ալ հոն արթընցած ատեննին՝ իրենց խարուած ըլլալը կը տեսնէն :

3. Դժոկվը խզմանի ահեղ խայլերս տեղն է :

Երբեմն կը կարդանք թէ մարդիկ չստիպուելով գողցած ստակնին կը հատուցանեն : Գուցէ տարիներ առաջ ստակը գողցան . գուցէ հարուստ մարդէ մը կամ կառավարութենէն գողցան . ուստի . անոց քանի մը դաշեկան հատուցանելուն ի՞նչ հարկ կայ : Աս վիճակին մէջ եղողներն ինչո՞ւ ըստակը ետ կը խրկեն : Պատասխանը — Խղճմտանքի խայթերու համար : Իր գործած մեղքին յիշատակութիւնը՝ բնակած հանդերձի պէս յանցաւոր մարդուն կը փակչի , և մինչեւ հատուցում չընէ՝ հանգիստ չգտներ :

Երբեմն մարդ մը՝ որ շատոնցմէ , և գուցէ հեռաւոր երկրի մը մէջ , և անանկ գաղտուկ կերպով մը որ բնաւ մէկը չիմացաւ , մարդասպանութիւնը ըրաւ , խղճմտանքի խայթերու տանջանքէն ազատուելու համար յառաջ գալով իր ըրածը կը խոստովանի , և ինքզինքը պատիժ կրելու կը յանձնէ : Աս վիճակին մէջ եղողներն՝ շատ անդամ խղճմտանքի սոսկալի տանջանքին պատճառովը բնուինքն կը մեոցընեն : Աս պատճառովն էր որ Յուղա՝ Ալիղայ , որ անմեղ արիւն մատնեցի՞ ըսելով՝ երեսուն արծաթը ետ դարձուց : Առաջն . եկ . 4 : Գուցէ անոր դէմքին վրայ բնաւ արշուն + չըկար , սակայն անոր սրտին մէջը խղճմտանքի տանջանքին էրտէը կար : Աէկ յանցանքի մը համար կայէն . Արմ պատիժս կրելու կարողութենէս աւելի մեծ է՞ ըսելով՝ Տէրոջը առջւէն փախաւ : Օն . Պ . 13 : Աէկ մեղքի մը հաւար Աքիտոքէլ՝ բոլոր Նրէաստանի մէջ ամենէն ըմաստուն մարդը , իր տունը երթալով՝ ինքզինքը խեղդեց : Բ թագ . Ժէ . 23 : Աէկ մեղքի մը համար Յովնան՝ Օյս

վերցուցէք, ու զիս ծովը նետեցէք, ու ծովը ձեզմէ
պիտի դադարի՝” աղաղակեց : Յա՞ն ։ Ա . 12 : Ու-
թեմն՝ թէ աս կենացը մէջ և թէ յաւիտենականու-
թեանը մէջ, մէկուն գործած ամէն մեղքերուն յի-
շատակութենէն եղած անոր կատարեալ տանջանքը
ի՞նչ պիտի ըլլայ : Տղայութեան մեղքերը, ծընո-
ղացը դէմ եղած անվայիլ զգացումներն ու խօսքե-
րը, երիտասարդութեան անմիտ ու անպարկեշտ
գործքերը, լրթունքին՝ որտին՝ և խորհուրդի մեղ-
քերը, մեր ընդունած բոլոր հոգեւոր պատեհութիւն-
ներն ու օրչնութիւնները զանց ընելովիս եղած
մեղքերը, ասոնց ամբողջը միտքերնիս եկած ատե-
նը, խղճմտանքի խայթերուն տանջանքը որչափ
մեծ պիտի ըլլայ, ո՞վ կրնայ խորհիլ : Են ատենը
ծողըներ խղճի խայթը պիտի զգան, որ իրենց
զաւկըներուն կրթութեանը արժանեղածին պէս չը-
նայեցան : Երիտասարդներ խղճի խայթը պիտի ըզ-
դան, որ թէ ինքզինքնին և թէ ընկերներնին խա-
քեցին : Հարուստը խղճի խայթը պիտի զգայ, որ
աշխարհին մէջ սսին իր Աստուածն եղաւ : Եզրատը
խղճի խայթը պիտի զգայ, որ աշխարհին մէջ իր չը-
քաւորութեանը պատճառովը միշտ անհանգիստ ու
դժգոհ ըլլալով՝ իր հսկույն կարօտութեանը հոգ
չտարաւ : Հայրեր խղճի խայթը պիտի զգան, որ
իրենց ընտանեացը Գոյն աշխարհույն կարօտութիւն-
ները հոգալու աշխատեցան : Մայրեր խղճի խայ-
թը պիտի զգան, որ միայն մարմինին հանդերձնե-
րուն նայիլը զաւկըներուն սորվեցուցին : Կորսուած-
ամէն հոգի խղճի խայթը պիտի զգայ, որ իրեն կո-
րըստեանը պատճառը միայն ինքն էր : Ովմեղաւոր՝
ըլլայ որ “Քու վերջին ատենդ”, կ'ըսէ Աստուծոյ
խօսքը, “հառաջիս, երբոր քու մարմինդ ու ան-

դամներդ մաշին ,ու ըսես . Ես ի՞նչպէս խրատք աւտեցի ,ու իմ սիրտս յանդիմանութիւնը անարդեց” : Առաջ . ե . 11.12: Եւ դարձեալ կ'ըսէ Առւրբ Գիրքը , “Թէս որ իմաստուն ես ,քեզի իմաստուն ես ,ու թէ որ ծաղը ընօղ ես ,անոր պատիժը մինակ դուն պիտի կը ես :” Առաջ . թ . 12:

4. Պէտոխը զգագուշելու աճենի տեղն է :

Աշխարհային գործերու մէջ դիտաւորութիւննիս կորսընցը ելը՝ միշտ քիչ շատ ամօթի պատճառ մընէ : Ասոր համար անյաջողութեան յանցանքը ուրիշի մը վրայ ձգել միշտ կը ջանանք : Անանկացած վաճառականը՝ դժուարաւ իր գլուխը նորէն մարդոց մէջ վեր կը վերցընէ : Են նաւապետը որ իր նաւն ընկղմեցուցեր է ,որչափ որ զանիկայ ազատելու համար աշխատեցաւ ալ նէ ,սակայն և այնապէս ամօթ կը զգայ : Գիրդաւէ լեռանը վրայ Աւաւող պատերազմը կորսընցուցած ատենը , ամօթի պատճառովը չհամբերելով՝ իր սուրը առաւ , ու անոր վրայ իյնալով մեռաւ : Ա թատ . ԱԱ . 4: Տէրողը մէկ պաշտօնեան՝ թէ որ յանցանք գործէ ու իյնայ , որչափ որ լալով զշշայ նէ , սակայն մարդոցմէ պահութանիլ կ'ուզէ : Յանցաւորը մարդուս երեսը շիտակ չնայիր , ինչու որ բոլոր մարմինին մէջը ամօթ կը զգայ : Մինչեւ անգամկենդանիները՝ յաղթուած ատեննին՝ պահութանիլ կ'ուզեն : Եսայեայ մարդարէութեանը մէջ ամօթի մէկ զարմանալի օրինակ մը կայ : Ինարիլոնի թագաւորին մեռած ատենը՝ աշխարհը ու դժոխը անոր վրայ պարծենցան , ըսեր ով՝ “Իոլոր երկիրը հանգստացաւ ու հանդարտեցաւ , և ցնծութեան ձայներ կը հանեն : “Աաե մոյրերը ու Լիբանանի եղելինները քեզի համար կ'ուրախանան ու կ'ըսեն , Վանի որ դուն պառկեր

ես, մեր վրայ փայտ կտրող չելաւ: Դժոխքը վարէն քեզի համար գղբադեցաւ, որ քու գալուսադ դիմաւորէ, քեզի համար արթընցուց մեռելիները՝ երկրիս բոլոր իշխանները: Անոնք ամէնը պատասխան կու տան, ու քեզի կ'ըսեն. Վիթէ դուն ալմեզի պէս տկարացար, ու մեզի նմանեցար: Ով առտուանց ծագող Արուսեակ՝ ի՞նչպէս երկինքէն ինկար, ու մինչև գետինը կործանեցար: Աս ան մարդն է՝ որ երկիրը կը սարսէր, թագաւորութիւնները կը դողացընէր, աշխարհս անապատ կը դարձընէր, և անոր քաղաքները աւերակ կ'ընէր: Բայց դուն դարշելի ընձիւղի մը պէս՝ ոտքի տակ կոխուած դիակի պէս՝ քու գերեզմանէդ դուրս նետուեցար: Չարեցուն սերունդը յաւիտեան պիտի չըիջուի:” Եսայ. Ժ. 7, 8 ԱՌ:

Աշխարհն գործերուն մեջ խելացի եղող մարդը՝ թէ որ իր հոգին կորսընցընէ, պիտի չամրչնայ:

Ուրիշներու խրատ տալու և փրկութեան ճամբան ցուցընելու խրկուած մարդը՝ թէ որ Էնոշինը կորսընցընէ, միթէ ամօթ պիտի չգտայ:

Սատուծոյ խօսքը անարգող, ու իրեն դադափարով Աստուծոյ սորվեցուցածէն իմաստուն եղող, և՝ Աստուած աստնէ կ'ընէ, անանկ շընէր ըսող մարդը, վերջապէս գժոխսքին մեջ պիտի չամրչնայ:

Հոն ամբարիշտ մարդիկն ու չար ողիները նախատինք ու յաւիտենական անարգանք պիտի հագնին: Դան. Ժբ. 2: Վէկզմէկ անարդելով՝ միշտ իրարու վրայ ամօթ ու խայտառակութիւն պիտի ձգեն:

Օճէ որ կորսուածները կարող ըւլային զգալութէ ասանկ նախատինքի և ասանկ տեղի մը արժանի չեն, և թէ աս տեղին՝ չէ թէ իրենց յանցան:

քովը՝ այլ յանիրաւի խրկուեցան, ան ատենը զը-
ժոնը քրեթէ դրախտ կ'ըլւար : Աակայն այսպէս չէ .
ամէնը պիտի զգան թէ իրենց իրենց կորստեանը
պատճառը եղան: Ինչունինիս անարդէլը՝ ամենէն մեծ
անարդանքն է, և դժոխքին մէջ եղողներուն մէկ
մեծ տանջանքը աս է :

5. Պատիսքը բառն լոյն տեղն է :

Վեսելւերը պիտի արթըննան, և իրենց գերեզ-
մաններէն պիտի ելւեն, ու Աթոռին վրոյ նսառզը
պիտի տեսնեն, և պիտի նային անոր՝ որ խոցեցին :
Յուն. ԺԹ. 37: Ո՞ւն պիտի ըլլայ լալ՝ ու ակուաներ
կճըցընել, երբոր տեսնէք Արբահամը ու Խասհակը
և Յակոբը ու բոլոր մարդարէւերը Աստուծոյ թա-
գաւորութեանը մէջ, ու ձեզ զուրս հանած :
Պատի. Յ.Գ. 28

Աշխարհի մէջ մարդուս վայելած ամեն բարիք-
ները՝ և ընդունած բոլոր հրաւելքները՝ դժոխքին
մէջ միտքը եկած ատենը անոր լալը մեծ ու դառ-
նադին պիտի ըլլայ: Վարժույն մահուանը համար
մարդիկ կուլան, և հսկոյն մահուանը համար պի-
տի չլա՞ն: Թէ որ պատահմամբ տղիդ թոյն տա-
լով՝ զանիկայ մոցընելուդ հս մար լաս, թէ սղադ
և թէ ինքըզինքդ յաւեխտեանս իսրանցընելուդ հա-
մար պիտի չլա՞ն: Բոլոր մարդիկ իրենց հիմակուան
զգացումներուն պէս նոյն մարդկային զգացում-
ներով գալու աշխարհը պիտի երթան, և թէ որ
չո՞ն իրենց վեշտելը խիստ սաստիկ ըլլան, լացեր-
նին ալ անանկ պիտի ըլլայ:

Մէկը՝ որ Աստուծոյ խուքը անարդելով՝ հորդոց
աւանդութիւնները սորվեցուց, և իր ետեէն շատ
տգէտներ ու անհօգներ քաշեց, դժոխքին մէջ ա-
ւոնց կորուստը տեսած ատենը, և իրեն դէմ եղած

անոնց գանգատները ու հայհոյութիւնները լսած
առենք , մեծ ու երկար լացով պիտի չլայ :

Են խելացի մարդը՝ որ մարդոց շատ աղեկ ազ-
դեցութիւն կրնար ընել , որ նաև իր պարտաւո-
րութիւնները աղեկ ճանչնալով զանոնք չկատարեց ,
այլ անխելքի մը պէս ինքզնքը կորսընցուց ,
դժոխքին մէջ պիտի չլայ :

Են կինը՝ որ Եւետարանին քարոզութիւնը միշտ
կը լուէր , բայց իր հոգեւոր պարտաւորութիւնները
կատարելուն տեղը՝ միայն առ աշխարհիս իրադարձու-
քանները կը սիրեր ու կը փնտուէր , գառն լացով պի-
տի չլայ :

Ո՞չ , ան մութ աշխարհին մէջ մէր ամեն կոր-
սընցուցած պատեհութիւններուն ու արտօնութիւն-
ներուն , մեր բոլոր անարդած ողորմութիւններուն ,
մեր ամեն զանց ըրած պարտաւորութիւններուն և
կոտրած ուխտերուն համար լալերնիս ու ակու-
ներ կճըռցընելնիս դառնագին ու անվախճան պիտի
ըլլայ :

6 . Դժոխքը անվերջ անյառառնեան տեղն է :

Թաէ որ յանցաւոր մը անանկ բանտի մը մ.ջ
գրուի որ լոյս չունի , մարդուն ուշադրութիւնը
գրաւելու բան մը չունի , պատին վրայ մնչեւ ան-
գամ գամ մը՝ կամ ուրիշ մէկ բանտարկեալի
բնաւ յիշատուկ մը չունի , և այսպէս՝ մարդը իր
խեղճ վիճակին վրայովը խորհելէն ՚ի զատ բնաւ
ուրիշ գործ չունի , անանկ բանտարկեալը քիչ ժա-
մանակին մէջ կը խելագարի : Դժոխքն ո՞րչափ ա-
ւելի վախնալու տեղէ : Կորսուածներուն աշխարհին
մէջ առտու չկայ , կէս օր չկայ , իրիկուն չկայ • փայ-
լուն աստղեր չկայ : Եկող չկայ , գացող չկայ , ծնա-
նող չկայ , մեռնող չկայ • շնուելու կամ վլչելու

տուն չկայ, առուտուր չկայ, զբաղմունք չկայ : Ազօրիքին քարը կը գառնայ, բայց միայն հոգին կը ձնշէ : Մէկ տեղի մը մէջ միշտ կապուած ըլլալ՝ տ'ողը բանտ ալ ըլլայ՝ պալատ ալ ըլլայ, անտանելի տանջանք է : Ամենէն կակուղ անկողինը՝ թէ որ անկէ ելլել բնաւ նարին չըլլայ . քարէն ամուր կուգայ մեղի : Անանկ ալ՝ երբոր կորսուածները կը տեսնեն՝ թէ իրենց համար փրկութիւն չկայ, և թէ բնաւ փոփոխութիւն չկայ, յոյսերնին բոլորովին պիտի կտրեն, և իրենց տանջանքը կատարեալ պիտի ըլլայ :

Դժոխքին մէջ՝ չեթէ ճշմարիտ զղջման՝ այլ հատորեալ անյուսութեան համար կուլան : Հոն երթալին հարիւրաւոր տարիներ ետքը, կորսուած հոգին աղէկ մէկ բան մը սորված պիտի չըլլայ, այլդեկերու հետ միշտ մեղք գործելով պատիժ պիտի քաշէ, և պատիժ քաշելով մեղք պիտի գործէ : Ո՞չ, թէ որ փոփոխութիւն մը կարելի րլլար, թէ որ միլիոնաւոր տարիներ ետքը՝ ճշմարիտ զղջման դալով՝ փրկութեան հասնելու յոյս ունենալ կարելի ըլլար, հոգւոյն անյուսութեան լացը կը կտրուէր : Այց մէկ ձայն մը կը լսուի որ կ'ըսէ, „Ան որ անիւրաւութիւն կ'ընէ՝ ալ անիրաւութիւն թող ընէ, ու ան որ աղտոտ է՝ ալ աղտոտ ըլլայ” : Յայտ . ԻԲ . 11: Ո՞չ, թէ որ դժոխքին մէջ եղողները՝ հոգին մեռցընելու, և խորհելու կարողութիւնը ջնջելու կարող ըլլային, ի՞նչ մեծ երանութիւն պիտի ըլլար : Աակայն, „Ան օրերը”, կ'ըսէ Աստուած, „մարդիկ մահը պիտի փնտուեն՝ ու պիտի չդտնեն . և պիտի ուղին մեռնիլ, ու մահը անոնցմէ պիտի փախչի” : Յայտ . Թ . 6: Ան ժամանակը կորսուած հոգին՝ Յորին պէս, պիտի ըսէ, „Ինչո՞ւ համար

թշուառութեան մէջ եղողին լոյս՝ ու դառնահոգին ներուն կեանք տրուի, որոնք մահուան կը սպասեն, ու անիկայ չփար, ու պահուած գանձերէն աւելի զանիկայ կը փնտուեն : Ա ասն զի ինչ բանէ որ շատ կը վախնայի, ան ինծի հանդիպեցաւ, և ինչ բանէ որ երկիւղ ունէի, ան ինծի հասաւ” : Յօն. Գ. 20, 21, 25 : Դժոխքին մէջը երբոք հարուստ մարդը առանջանքի մէջ էր, իր աչքերը վերցուց : Պազարոսին մատին ծայրէն մէկ կաթիլ մը ջուր անգամ չըկրնար առնել . ոչ . անոնց մէջ տեղը անդունու մը կայ հաստատուած : Իր եղբայրներուն լուր մը չըկրնար խրկել, որ անոնք աս առանջանքի տեղը չփան . ոչ . թէ որ մեռելներէն մէկը ելլիու ըլլայ ալ, պիտի չհաւատան : Ի՞նչ կրնայ ընել : Իր կեանքին, առած բարիքներուն, խնջոյքներուն, ծիրանի ու բեհեղին, մարդոց բարիք ընելու և իր հոգւոյն բարիք ստանալու համար իրեն տրուած ամէն պատեհութիւններուն վրայովե կրնոյ խորհիլ, թէ անոնց ամէնը հացածէ : Եւ ասիկայ խորհելով՝ յաւիտեանս յաւիտենից տանջանքի մէջ պիտի մը նայ :

Ի այց միշտ ասիկայ խորհելով՝ ինչո՞ւ խելադար չըլլար : Խնչո՞ւ իր խելքը չկորսըցըներ : Խնչո՞ւ իր հոգին չմեռցըներ : Եւ ասանկ տանջանքի բեռին տակը եղող հոգին՝ ինչո՞ւ ինքնիրեն չմեռնիր : Ենոր համար որ էտեւէ չ։ Հոգին ստեղծող Աստուածը՝ զանիկայ բնաջինջ ըլլալէն ալ կը պահէ : Անոր յաւիտենական տարիները չեն վախճանիր : Ենոր անհուն զօրութիւնը չհատնիր : Ովկ կորսուած հոգի՝ “Ովիթէ չգիտցա՞ր, կամ չլսեցիր որ յաւիտենական Աստուած Եհովան՝ երկրիս ծայրերուն” Ատեղծիչը չյոգնիր, ու չթուլնար” : Եսայ .

Խ. 28: Յմէ որ Փարաւոնին քաշած դատաստանները՝ Աստուծոյ զօրութիւնը ցուցուցին, դժոխքը՝ չէ թէ միայն անոր անհուն զօրութիւնը, ոյլ նաև անոր կառարեալ արդարութիւնը պիտի յայտնէ:

Ով սիրելի մեղսակիցներ, չխորհինք թէ ան դըժոխքը՝ որմէ մարդիկ փրկելու համար՝ Աստուծոյ Արդին խաչին վրայ մեռած ատենը՝ հբաւան ըրաւոր իր Աւետարանը աշխարհին ամէն կողմերը եղած բոլոր ստեղծուածներուն քարոզուի (Մատ. Ճ. Զ. 15) թէ ան դժոխքը՝ աղաքները վախցընելու համար, կամ Աստուծաշունչին միայն մէկ ոյլաբանութեան մը պէս, կամ շուտով անցնելու մէկ բան մը պիտի ըլլայ:

Ո՛չ, դժոխքն ինչ տեսակ տեղ ըլլալը չեմ կը բնար ըստ արժանւոյն նկարագրել: Միայն կը նամ դարձեալ ըսել, թէ Առոկալի չարութեան—սոսկալի խարէութեան—խղճմտանքի ահեղ խայթերու—չպատմուելու ամօթի—դառն լացի—և անվերջ անյուսութեան տեղն է:

“ Իմ հոգիս անոնց խորհուրդներուն չմտնէ, իմ պատիւս անոնց ժողովքին հետ չմիանայ” : Ծան. Խթ. • 6:

“ Յմող իմ անձս արդարներուն մահովը մեռնի, ու իմ վախճանս անոնց վախճանին պէս ըլլայ” : Յմու. Խթ. 10 :



761

0027341

761

«Ազգային գրադարան



NL0027341

